

# Վ Փ Ի Հ

## ՀԱՅՐԵՆԵԱՑ

### ՀԵՇԻՍ ՀԵԳԵՏԵԾԵՐԵԱՅ

Ա. ՏՈՒՄ ՇՐՋԱՆ Ա. ՎԵՑԱՄՍԵԱՅ 1863

ՄԱՐՏ 1

ԹԻՒ 40

Խնչ որ Խմբագրութեան և Տնօրէնութեան կը վերաբերի ողջոք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԴՈՒՔԱԼԵԱՆ, Պօլս Մերձանը Խմբան—Սլմ Խան, թիւ 4 : — Անձնառ նամակ կամ ծրար կը մերժուի :

Օրագիրը տնին անոյ 4ին և 45ին կը հրատարակուի :

Վեցամսեայ շրջանին, գինը 20 զուրունոց աշխատ մէջրմէ ԿԱՅԻՆԻԿ վճարելիք, ամեն թիւէ կիման ստորագրուիլ : — Դորս երթալիք Օրագրաց Ճամփու ծափը առնողին փայ է : — Ծանուցման տողը 1 զուրուշ :

#### ԲԱԺՄԱՐԻՄԱԳՐՈՒԹԻՒՆԻ ԿՐԴԱՅԻՆԱԼԻՆ

Կ. ՊՈԼԻՍ Օրագրոյ գրասենեակը : — Թէվիլ Մեծարգոյ Արքանդր աղա Երեւան : — Զմբանիա Արշալուսայ դրասենեակը : — Թէկիրտաղ Պ. Թագոր Ֆէսլէան : — Կէյլ, Օրթադիւղ, Ղընճըսար Պ. Խաչատուր Մանուկյան : — Տրապիզոն Պ. Խաչատուր Էլբասեան :

#### ԱՐՏՈՐԵՐԴԻՐՈՒԹԻՒՆ

Մենք թէ Սահմանադրութեան բնութեանը և թէ անոր արդեանցը վրայ ընդարձակորէն խօսած ենք մեր մէկ քանի թիւերուն մէջ : Մեր հիմակուան խօսելիքը ուրիշ բան չէ, բայց միայն Սահմանադրութեան վրայ ընդհանուր տեսութիւն մը :

Գրեթէ չկայ ազգ մը կամ ժողովուրդ մը որ չուզէ կամ՝ չփափաքի օրէնքով կառավարուիլ, օրէնքով գործել, և օրէնքով մատակարարել, քանի որ իրեն ծագումն ու դիրքը ընկերական է, և առանց ասոր ժողովուրդ մը բարեարոս վիճակի մէջ ու հարստահարութեանց ենթակայ է :

Իրաւ է որ ամեն բանէ առաջ սէր և միւթիւն սկետք է, վասն զի ազգի մը կամ ժողովուրդի մը զլիսաւոր ոյժն են ասոնք :

Բայց միթէ սա ալ նկատելու չէ, թէ ի՞նչ է որ ժողովուրդի մը մէջ սէրն ու միութիւնը կը պակսի, ու երկապաւակութիւնը անոր անդորրութեանը վնասել կապանայ :

Եթէ ներուի մէջի, մենք սա կըսենք որ նախ երկպաւակութեան պատճառները ջնջելու է, որմեցմոլ որ երկպաւակութիւնը ժողովուրդին մէջ մուտ ընելու կը ձգնի, վասն զի գործը պատճառէն կախում ունի :

Այս պատճառները զլիսաւորաբար սա երկուքն են : Ա. ԵՍՈՒԹԻՒՆ . և Բ. ՇԱՀԱՅԻՐՈՒԹԻՒՆ : Բատ մէջ մինչեւ որ այս երկու զլիսաւոր պատճառները ժողովուրդի մը մէջն չմերնան, անկարելի է որ ան ժողովուրդին մէջ սէրն ու միութիւնը մուտ ընեն, ու ժողովուրդը անդորր ըլլայ. վասնդի ապուշ կամ անզգայ ըլլալու է ան ժողովուրդը՝ որ իր գործականները կամ իր մէկ քանի անդամնները իր կենացը վնասել սպառնան, աշնոր շահն ու պատիւր իրենց անձնական շահուն ու պատւոյն զոհէն, ամեն տեսակ թըշնամնք ու անիրաւութիւններ անոր զլիսուն տեղացին, և որ չարագոյնն է . անոր եկամուտներովը իրենց քասակը լեցնեն ու ինք ձայն չհանէ . ետքն ալ սիրտերնին նեղացած ատեն՝ մէր ազգին մէջ սէր չկայ, միութիւն չկայ պուան : Չենք զիտեր թէ սէրն ու միութիւնը ստակով մի կը գնուին և կամ ի՞նչ

միջոցներով կը հաստատուին :

Քանի որ ժողովուրդի մը մէջ ասոնք շարունակ անխիղճ կերպով կը գործուին, հարկաւ ո՛չ սէր կըլլոյ ան ժողովուրդին մէջ և ո՛չ ալ միութիւն . վասն զի սա երկուքն ալ առանձինն իրենց պայմաններն ունին, վասն զի, մ'անարգե՛ր, որ չանարգուիս, խոնարհէ, որ մեծնաս . մարդկութեան պարտքերը կատարէ, և հասարակաց իրաւանցը մի՛ բըռնարար, որ չըամբասուիս . “զի որով չափով չափէք, նովին չափով չափելոց էք և որով դատաստանաւ դատէք, նովին դատաստանաւ դատելոցէք” :

Այս՝ աս կը հրամայեն քոլոր գերբնական քաղաքական և ընկերական օրէնքները :

Ժողովուրդի մը մէջէն երկսպառակութեան այս պատճառաները եթէ ու զիլովին՝ գեթ առտակաւ տակաւ ջնջելու բնութիւնն ունի օրէնքը . ուրեմն խղճին ներածը օրէնքը կարգիլէ չգործելու :

Բայց պէտք է զիտնալ թէ ո՞ր օրէնքը աւելի օգտակար է ժողովուրդի մը . վասն զի օրէնքը միայն մէկ տեսակ մը չէ . ասիկա շատ տեսակներու կը բաժնուի . բայց մենք այս բաժանմունքները ցուցնելու կամք չունինք հիմա, այլ սա կըսենք որ այն օրէնքը աւելի օգտակար է որնոր հասարակաց ձայնին վրայ հիմնեալ է ; Մեր աղջին Սահմանադրութիւնը այս սկզբան վրայ հիմնեալ ըլլալուն համար օգտակար է կրնանք ըսել մանաւանդ որ վերաբնելի ալ է : Ուստի փա՛ռք Օսմանեան առատագութ և օգոստափառ ՍՈՒԼԹՈՒՆ Ա.ՊՏ - ԻՒԼ - Ս.ԶԻՉ բարեխնամ կայսեր . Ունոր միշտ յօժար ու պատրաստ է իր հաւատարիմ հսկատակացը ամէն երջանկութեան միջոցները մատակարարելու :

Երկինք որ ծագես յոյս մէզ անսպառ, Երկինք որ նուս խղճք մեր բոցավառ . Հայկազն սրտից այս խինդ ու ինգում, զիթոտ ակնարկիդ միայն նորհում, Օրչնեալ որ բազմիսդ յարգարութեան դաշ, Եւ հասարակաց լրսես ձայնն ու աչ : Օրչնեալ որ չանես զՀայս ապայիշ, Տածես զրկելոց չափոփանք և յոյս : Օրչնեալ հնչեսցեն ըթունք Հայկազնց, Զօրէնս և սահման որ մէզ պարզեւաց .

Օրչնեալ կրկնեսցէ և մայրն Հայաստան, Կեցցէ՛ ՚ի բիւր դար և գահն Օսմանեան : Կեցցէ՛ ամօք բարեփաստիկ ՍՈՒԼԹՈՒՆ Ա.ՊՏ - ԻՒԼ - Ս.ԶԻՉ ԽԱՆ, Որ նա զթով մատչի պարգև հասարակաց երջանկութեան, Կեցցէ՛ ամօք բարեփաստիկ ՚ի դահն արի Օսմանեան, Երկնից հըզօր աջն հովանի լիցի նմա միակ պաշտպան :

Հիմա որ մենք մեր փափաքածին համեմատ և չնորհիւ Օգոստափառ Սուլթանին մեր Սահմանադրութեան տէրն եղանք, չկարծենք որ ալ մեր աղջը երջանկութեան դուռը հասաւ :

Իրաւ է որ օրէնքն զժողովուրդը երջան կութեան կրնայ հասցեւ, բայց է՛նչ կրնայ ընեւ օրէնքը, երբ անդործագործելի ըլլայ :

Օրէնքը և ժողովուրդը անդորը ընողը օրէնքը գործադրութիւնն է, որ օրէնքին յարդ հասարակաց ճացնել կուտայ :

Մեր ալ ուզածն ու դիտածը ամէլ եակ ահա այս է միայն :

## Ա. Ռ. Ա. Զ Գ Ն Ա.Ց Է Բ Ն Ե Բ Ը

( Ըարունակութիւն և զերջ տէս թիւ 9 )

Յայտնի բան է ուրեմն որ եթէ ամէն մարդ այս կերպով վարուէր, ո՞ր եիցէ առաջարկութիւն կամ խորհուրդ որչափ ալ լաւ ըլլայ, հնարաւոր պիտի ըլլար կատարել : Թէ որ ասանկ ամէն մարդ ալ զգուշանար գործ մը առաջարկելու կամ սկսելու մասնակից ըլլալէն, մարդկան օգտակար և ոչ մէկ ձեռնարկութիւն մը գործնական սկզբնաւորութիւն մը չէր ունենար, այլ անոր օրոցըը նաև անոր զերեզմանը կըլլար, խորհուրդն ու փափաքը տկ վեժած մը կըլլային, որ ամեննեն ուժ չէն ունենար աշխարհք դալու, թողթէ այրական քաջ ու կորովի հասակին հասնելու : Այս մեծամեծ ու աղնուական կարգերը ու կանոնները՝ որմնցմով իրեմ ազդէ ի-

բաւամբ կը պարծինք՝ բնաւ լոյս չեխն տեսներ, կամ միայն թշուառ ու անպիտան կեանք մը կունենային՝ որ կեանք չունենալու պէս բան մը ըսելէ, և անոնք որ աղէկութեան մէջմէկ հզօր գործիքներ են և անոնցմով աղջերնիս աղջ եղեր է, իրենց բոլոր ընդարձակ ու փառաւոր հետեանքներովը աշխարհիս համար կորսուած պիտի ըլլային : Բայց մեր չէմքթընները<sup>2</sup>, Նիւթընները<sup>3</sup>, Հօռարտները<sup>4</sup>, Արիլ, պրֆօրոնները<sup>5</sup> այն կարգի մարդիկ չեխն :

Անոնց ձեռքերն ալ սրտերնուն հետ մէկատեղ շարժեցան, անոնք իրենց ապրած դարերնուն վրայ պատկերնին տպաւորեցին, ու լուսոյ և սիրոյ այնպիսի շրջանակ մը սկզբնաւորեցին որ աշխարհիս բոլոր քաղաքակիրթէողմերը տարածեցու, ու մինչեւ ժումնաւկաց վերջը պիտի շարունակէ իր աղջեցութիւնը : Ֆէ որ իրաւոնէ ամէնքն աղջառաջ՝ վեպին, զեղծմանց դալման չէր ըլլար, մարդկային ընկերութիւնը չէր կրնար լուսանալ, ու մարդուս վերաբերեալ ամէն բան անդարձմանելի ու ապակամնեալ վիճակի մը մէջ կը մնար ։ Ազէկի խորհուրդի մը յաջողութեանը՝ այս առաջ գնացէթերուն խօստացած օգնութիւնը յայտնի հակառակութենէ շատ աւելի վնասակար է : Արդաև, փոքրիկ ընդիմութիւնն մը՝ շատ անգամ հակառակ կողմին մէջ համազօր ոյժ մը ծագելուն պատճառ կը լայ, ու մանկահասակ Հերքիւլեսի սրտին անանկ զօրութիւն մը կազդէ որ կարող կ'ընէ հսկայից դէմ կը ուղարկութիւնը, և վերջին յաղթութիւնը անոր առնել կուտայ, Բայց կեղծ գովութեամբ մը գոհ ըլլալու ստիպութիւն, և առաջ էկ մը գտնելու յոյս մը ունեցած ատեննին՝ պաղ առաջ գնացէն մը գտնելը՝ ամէն ընդունութենէն աւելի մահաբեր է : Յայտնի թշնամին, մաւթ երեւոյթը, կամ ուրիշ ուրիշէ այն յաջողութիւնը յիրափի աւելի լաւ են, քանիթ է ցուրտ բարեկամի մը ըզ կատարելու մտօք ըրած խօստամունքը

2. Ճ՛ն չէմքթըն անուանի ու բարեկիրտ քաղաքաքէտ մըն էր :

3. Սահակ Անտոն քաջ աստեղագէտ ու մէծ վիլիսոփայ :

4. Ճ՛ն Հօռարտ տառապելոց օգնութեանը աշխատող ամենամեծ բարեկար մը :

5. Գուլիւլիսոս Աւելպրֆօրս Երեւել մարդառէր մը որ գերեաց աղասութեանը շատ օգնեց :

այսինքն լոկ առաջ գնացէթներուն օգնութիւն խօստանալը : Արաջ գնացէթները մեծ պատասխան ունին տալու : Թող անոնք ինքզինքնին բարեսէր մանկանց տեղ դնելով շփանան, թող բոլոր սրտանց լան ողբան այն տգիտութեան, կործանման, աղքատութեան ու այլ և այլ աղէտից վրայ, որոնց մէջ կը տառապին իրենց ընկերներուն մեծ մասը սակայն և այնպէս իրենց կարծածէն շատ աւելի ծանր կերպով մեղաղը են իրենք : Հաղարումէկ մարդասիրական խորհուրդներուն թումած ու թօնած կոկոնները իրենց դռներուն առջևինկած կեցած են . միշտ յանդիմանութիւն են իրենց այն քաջախիրտ առաջ էկ էրներուն առջաջապահ գունդին մէջ կը քայլէ, ետմնացած վերջապահները առաջ մղելով : Եւ որչափ ալ չուզեն կեղծ աշնունց վրանին առնել՝ տակաւին իրենք ալ հակառակող պիտի համարուին այն մարդասիրական խորհուրդներուն, որոնց կատարմանը գէթ պաշտպանութիւն և օգնութիւն ընելու իրենք իրենց անհոգ ու անփոյթ ըլլալը կը խօստովախին :

Ընկերական շարեւաց կործանիչ ու թշուառացուցիչ աղջտից մեծ մասը շատ մը ամօթալի գործողութիւններ, շատ մը սոսկալի զեղծմունքներ պիտի արհամարուէինք ու անյայտըլլային՝ թէ որ միայն այս առաջ գնացէթներուն անհոգութիւնը ըլլար :

Անցեալ օր առիթ ունեցայ այս կազդի մարդոցմէ հարեկամներէս մէկուն քով երթալու՝ մարդասիրական պատգամաւորութեամբ մը : Ես այն անձը բարեսիրտ մարդու մը տեղ զրած էի, և ամէն կերպիւ կարող կը ճանչնայի օգնութիւն ընելու որ բոլորովին անշահասէր յօժարութեամբ մը խընդրեր էի նոր մտածուած ընկերութեան մը համար, որուն յաջողութեանը մէծապէս կը ցանկայի, ու իրեն ալ ծանուցի : Մեծ ուշադրութեամբ մը մտիկ ըրաւ ինձի երբ իրեն յայտնեցի մեր այն խորհուրդին պիտոյքն ու պայսանները : Վերջապէս իմաստալից խօսքերով իր զարմանքը յայտնեց ու ըսաւ : (Ես կարծեմ թէ խորհուրդի իրաւոնէ արժանի է օգնութեան) : Հարկաւ այս գովասանքէն եւ տեւ կը յուսայի որ մեզի օգնութիւն պիտի ը-

նէ, կամ զոնէ իր անուան գործածութիւնը  
մեզ պիտի չնորհէ :

Բայց որովհետեւ ասանկ առաջարկութիւնը  
մը ըրաւ իր կողմանէ, յայտնապէս հարցուցի  
իրեն՝ թէ արդեօք մեր վախճանին համելու  
որ և է կերպիւ մեզին պատու մը պիտի կա՞րենայ  
ընել : Բարի է, ըստ ձեր ընկերութեանը նը-  
պատելու մասին ( հոս սկսաւ իր ժամացոյցին  
ըանալիներուն հետ խաղալ ) : Ձեր ընկերու-  
թեանը նպաստելու մասին, ի՞նչ ըսել է, մեծ  
երջանկութիւն կը համարիմ ինծի անունա ձեր  
մէջք գրել . բայց ձեր ընկերութիւնը դեռհա-  
զիւ կազմուած է . կարծեմ թէ լաւ կը լայ որ  
քիւ մը սպասեմ, ու տեսնեմ թէ ի՞նչպէս  
առաջ կերթաք, ու թէ որ բանի մի նմանի  
այն ժամանակը ձեզի քիչ մը կ'օգնեմ » :

Ես թէպէտ այն ընկերութեան ջառա-  
գովն էի եղած, բայց անոր յառաջադիմու-  
թենէն իմ անձիս ամենափաքր շահ մը ան-  
դամ չունի . մտածեցի որ այս ըրածին դէմ  
խօսիլու պարապ բան է, ելայ գնացի ; պիտու  
կարելիլ իսուաւած այն կարգէ գուրս սիրաը  
տաք ու ձեռքը ցուրտ մարդկուն անհնարին պա-  
զութենէն . տեսայ որ անիկա կատարեալ օ-  
րինակ մըն է, ամեն քանի չէ ըսող մարդկանց .  
միտքս գրի որ արդեօք ի՞նչ ընեմ որ այն ա-  
նոզուատ առաջ գնացէնեց ( որ անտանելի բե-  
ռան մը պէս ծանրացեր էր մարդասիրութեան  
վերջապահ գունդին վրայ ) կարող ըլլամ յա-  
ռաջապահ գունդին մէջ առաջ էէէնի մը դար-  
ձնել, մանաւանդ որ շատ յարմար ալէր առաջ  
էէէ ըլլալու իր ընկերական վիճակով, ու  
ձեռքը եղած անբաւ միջոցներովը :

Բայց առաջ գնացէնեց բոլորովին ազատ մի-  
նացած չեն պատիմէ : Բաց ի այն մեծարան-  
քէն՝ որ ընական բերմամբ արիաբար ու առանց  
երկայն բարակ հաշիւներ ընելու աղէկու-  
թիւն ընող մարդը միշտ աւելի կը գտնէ, քան  
թէ անիկա՝ որ իր պարտքին ձայնէն կը փախո-  
չի, ու այս կամ այն վատ հնարքին գերի ե-  
ղած է, ետքէն եկողներն ալ՝ անոնց յիշա-  
տակը անհնոգութեան ու մոռացութեան մէջ  
կը թաղէն : Թէ մեծամեծ աղքաց պատմու-  
թիւնը և թէ սակաւաթիւ ժողովրդոց համա-  
ռաւութեամբ, միօրինակ անկողմնասէրանա-  
ջառութեամբ կը վարուին առաջ էէէներուն և  
առաջ գնացէներուն յիշատակացը հետ : Առաջ

գնացէներուն յիշատակը ըստ մեծի մասին ի-  
րենց հետ կը մեռնի . անանկները իրաւունք  
չունին իրենց անունը պատույ ու մեծարանաց  
մէջ բանելու : Պատմութիւնը մարդոց ըրա-  
ծին ուշ կը դնէ, և ոչ թէ անոնց խորհածին  
ու դիտածին . և անանկները իրենցմէ եաքը  
գալիք ընկերներուն սիրելի կամ հետեւելու-  
քան մը չեն ձգեր : Բայց առաջ էէէնեցն իրենց  
գործքովը միշտ կապին . անոնց անունը թէ  
որ պատմութեանց մէջ չիշատակուի ալ,  
սակայն երկիւղած զգուշութեամբ կը պահ-  
ուի ընտանեաց սրտին հայրենեաց ու քա-  
ղաքացոց մէջ, ու ալխարհէս ելած մարդա-  
սէրներուն ոտքի շաւիղը իրենց՝ յաջորդներէն  
սիրով ու յարգամօք կը տեմնուի :

### ԽԱ.ՓԱ.ԱՆԵՆՔ

Մամուլը որ գատաւորաց անաշառ գատա-  
ւորն է, ասիկա իրելը ճշմարտութեամբ քին-  
նելու և հասարակաց ատեանին ներկայացնելու-  
լու անանկ մէկ զարմանութիւն յատկութիւն մը-  
ունի, որ ամեն պաշտպանութիւն հասարա-  
կաց ընելու պատրաստ է :

Ասիկայ կարգ մը մարդոց համար այնչափ  
ատելի է, որ սատանացին խորշելու չափ կը  
խորշին ասոր անունը լսելէ :

Բայց ասիկայ զարմանք չէ երբէք, վասնզի-  
այն բանը՝ որ մեր հաճոյիցը ծառացելու գոնէ.  
մէկ փոքր յարմարութիւնն ունի, ու մեր կիր-  
քելը կը մնուցանէ, անիկա մեր բոլոր կենա-  
ցը մէջ մեր սիրելին է :

Խսկ այն գրիչը՝ որ ամեն պարագայի մէջ  
ճշմարտութիւնը կուգէ խոտիլ, և իրելը աղա-  
տութեամբ կը քինէ, ստութիւններն ու խար-  
դախութիւնները խարեւութիւններն ու ան-  
գետութիւնները հարստահարութիւններն ու  
անիրաւութիւնները կը յայտնէ, աշխարհի  
անհաշտ ու ոխերիմ թշնամին է . վասն զի-  
այն տեսակ անձանց բառարաններուն մէջ ի-  
րաւունքը բառընշանակութիւն չունի ամենեին :

Անցած օր սանկ բան մը ըրի և հիմս ըրածո-  
այս ինչ օրադրին մէջ հրատարակուած տե-  
սայ . նէ՞ ոէ՞ ոէ՞ ուսո՞ն սի՞ չաղէնացը ունէ՞  
ծիօրունուղ ոտքունուղար . չէ՞ չէ՞ երը՝

չեմ կինար ներել որ իմ անարտաք անունս անարդութեամբ՝ հրատարակութիւն, ուստի պէտք է որ անյագաղ անկէ իմ վրեժու լուծեմ, Անդին իյնամ, ասդին իյնամ, աշխատիմ, ջանամ, չուտեմ, ջնութմ, զոհեմ, զրգուեմ, ազաշեմ, պաղատիմ ու ճամբան դանելով խարսնել տամ, (՚ի խաչ հան զդա, ՚ի խաչ հան զդա, զի խոռովից զկայսերս) :

Արոշինեան անիկա իմ պատույս զայաւ (վասնովի ճշմորտութիւն ու սնաւառութիւն կոյ բանին մէջ) ուստի պէտք է որ իմ ովը ըլլալ այս անիրարին (վորուանի հարծելու թէ իր անվայել ըրածն է որ իրանամի իր պատույն կը դուզի, կը կարծէ կամ հարծել կը ձևացնէ որ օրագիւն է իր ուստույն զդէզողը) ճանցնեմ:

Ի՞նչ ըսել կուղեն, ովանին ընեն ու մարդ չիմանայ, ուս անկարելին է, լիսան զի Շիրենչ ծածուկ՝ որ ոչ յայտնեացի, և դազունի՝ որ ո՛չ ծանիցի:

Ըսենք թէ յաջողեցան օրագիւը խափանել առաջակա առ տեսակ անձինք, բայց հասարակութեան ըերանը ի՞նչորէս պիտի կինան զոյել, թէ որ գուն քու վրադ կանկած մը չունիս ամենեեն, ուրիշ օրագրի մը միջացաւ օրինաւորապէս բողոքէ անոր դէմ, իսկ օրագիւը խափանելու համար ըրած ջանքդ յայտնապէս (թէ և ըլլաս) կը ցուցնէ թէ գուն յանցաւոր ես:

Պամուկը կաթսայի կը նմանի, ուստի որ չափ որ բռնազրուես, հարկաւ տեղաց մը կը պայթի, ասոր գէմն առնելը՝ խթանի դէմ աքացել է:

Ուրեմն փոխանակ մամուլին արգելք դնելու, աւելի աղեկ կը լայ ոչ գուն զքեզ ու սանձես, և տե՛ս ան առենը թէ մամուկը ալ զքեզ կը բռնբասէ՝ մի:

\* Օրինեալ է Աստուած անարդութեան ինչ ըլլալ գիտեն կոր, բայց գործելը ո՛չ:

\*\* Բառերն ալ իրենց նշանակութիւնը փոխել ական:

Պարախութեամբ սրտի կը ծանուցանենք, որ Անք ազգօդութ հանդէսըն սկսաւ հրատարա ասարակութել անցեալ շաբթասնեն՝ շաբաթը երկու անգամ:

## ԿԱՐՄԻՔ ԵՒ ԿԱՐՄԵԱՑ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Կարմեւոր է գիտանալ թէ ի՞նչ է կարծիքը, ի՞նչ բանի հարկաւոր է, եւ թէ ի՞նչ հիման վրայ հատակուած ըլլալու է կարծեաց ողատութիւնը:

( Ծարուակութիւն և վերջ : Տես թիւ 9 : )

Հիմա անցնինք կարծեաց ազատութեան ի՞նչ հիմնա վրայ հաստատուիլը բացատրելու:

Այս նիւթին վրայ խօսած ատեննիս՝ ինչ պէս յայտնի է, բայց էինք որ կարծիքը միշտ ազատ ու յարգելի ըլլալու է, այսինքն պէտք չէ երբէք արհամարել այս ամէն կարծիքները՝ ու անոնց վրայ հեգնական աչքով նայիլ ինչ ալ ըլլան, և երբէք պէտք չէ զիտել թէ ո՞վ է աս կարծիքն ընսրը, հարուստ թէ աղքատ ու սունական թէ անուս, վերջապէս ո՞վ որ ըլլայ հոգը չէ բաւական է թէ ու անց կը բի խօսի :

Ազատամատութիւնը՝ մարդկութիւնը և նոյն իսկ կարծեաց ազատութեան ընութեան ու վիճաբանութեան օրէնքները ուրիշ բան չեն պահանջեր, բայց միայն այս օրինաւորութիւնը՝ որուն օրինացը վրայ հիմնեալ է միշտաբանութիւնը, Ամենեին ներելի չէ վիճաբանութեան մէջ անձանց պակասաւոր յատիկութիւններն մէջ բերելը փախուստ տալու միջոց մին է, որ անշուշտ ինդիրը անձնականի կը դառնայ ։

Վիճաբանութեան նպատակը՝ որ կարծիքը յայտնելէ առաջ կուզայ, համոզել կամ համոզուիլ է միայն, ուստի ըստ օրինաց վիճաբանութեան փոխանակ այս կամ այն կողմ սահելու, փաստերու և ասբացոյցներու դիմելու է:

Աւըեմն բնական է հետեւյնելը, թէ կարծեաց ազատութիւնը ներելի է ըսելով իրեն

կամ խնդրոյն սահմանէն՝ի մասնէ կամ բոլըրովն շեղելը և կամ խնդիրն ուղղակի անձնականի դարձնելը օրինաւոր վիճաբանութեան սահմանէն հեռի ըլլալէն զայ՝ կարծեաց աղատութեան վրայ գաղափար մը չունենալէ առաջ կուգայ :

Ահա՝ կարծիքը, ահա՝ կարծեաց աղատութիւնը և ահա՝ անոր սահմանը :

Հետեւալ տեսութիւնը մեր Ա. Ըգոյ ու սումական բարեկամ Պ. Բարթող կ. Թէլեան մեզ ուղղած է հանդէսիս միջոցաւ հրատարակելու համար, զոր մենք ալ հրատարակելով մեր Ընթերցողաց ուշադրութեան կը յանձնեմք և մեր ընելիք դիտողութիւնն ետքի կը թողումք :

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱԽՏՈՒՄՆԱԾԻՐԱՅ ԲՆԿԵԲՈՒԹԵԱՆ ՈՐԻ Ի Կ. ՊՈԼԻՍ

Բաւական ատենէ՝ ՚ի վեր աղքային մէկ քանի օրագրութեանց էջերուն մէջ այս բարենպատակ ու աղջօգուտ ընկերութեան դէմ հրատարակուած նամակներ կը տեսնուին :

Աշադիր վերծանող մը այս դրութիւններուն մէջ թագուն նպատակի մը հասնելու և վատութիւններ քօղարկելու մեծ փոյթ կը նշմարէ. սակայն ասոր վրայ պէտք չէ զարմանք զգացուի. որովհետեւ փորձառութեանք ստուգուած ցաւալի ճշգութիւն մըն է. թէ հասարակային և ընկերական վիճակի նպաստաւոր որ և է ձեռնարկութիւն՝ ՚ի սկզբան կը հանդիպի անհրաժեշտ խոցընդուներու որոնք նախահոգ պատրաստութեամբ՝ յառաջադիմութեան ուղւոյն վրայ զետեղուած էն Միջին դարու այն խումբ մը գիշերադէմ զաւիներուն ձեռօք. որք թէ և հասարակաց օգտին պատրուակաւ ծպտեալ յանուն աղջասիրութեան կը խրատին. բայց ՚ի ներքուստ գեղեցին ու բարւոյն ոխերիմ թշնամիներն ըլլաով՝ ամէն բան իրենց երկրաբարշ կրից զուել և այս տեսակի հարտասութիւններն քան-

գել կը ջանան . անոնց աւերակաց բեկորներուն վրայ վայող բուերուն նման իրենց հանդիսուն առնելու համար :

Բայց Պատմութիւնն ու Մամուլի շանթը զոր իրաւամք “ զատաւորներու անաշառագոյնն և ամբարշտութեան խրտուիլակը ” կանուանէ մեր ազգի աղատաբոյր թերթերէն մէկը . և լուսաւորեալ աշխարհ զայն մարդկային ու անհատական իրաւանց և շահուց ապահովութեան մէկ էական տարելքն կը ճանչնայ . պարտականութիւն ունի արդարապէս պատժելու բոլոր անոնք որոնցմէ հանրութեան և աղջի օգուտներն չյարգուիր . սեփհականութիւն մը չարաչար կը վտանգուի ու ճնշում կը կրէ :

Ասոր ճշմարտութեան՝ կերեայթէ վերոյիշեալ նամակագիր պարմներն ալ աղէկ համոզուած են . և հիմա զիրենք անբանիր հանդիսացնելու խորհրդով՝ իրենց փաստաբաններուն ջատագովական նամակներ խմբագրել կուտան ու անընդհատ կը հրատարակեն զանոնք . թէպէտ պէտք է սոսկան այն պատկառեի ատեանէն ուր ընդհանուրի անաշառ դատողութիւնը կը թագաւորէ , ուսկից օր մալ անշուշտ կորակոր և ամօթահար պիտի վորուտուին . վասն զի վատութիւնը ուր որ ալ ըլլայ իւր ամոյն դէմքը ցոյց կուտայ , զայն վարագուրելու համար զործածուած ամէն ջանք անօգուտ են :

Մէր ընկելիք տեսութեան քաջ մտառու ըլլալու համար հարէ է զիտնան արգոյ և ողջ ջամփառ ընթերցողները թէ այն ինդիրն որ այս չափակային զրիչներու բաւական առատ նիւթ կը մատակարարէ . շատերէն տարբեր կերպով կը մեկնուի . այս ինդիրը Ստենապէտի ինդիր չէ ինչպէս որ տեսնք կը կարծեն . այլ և եթե երեք ամբաստաննեալ խնամակալաց ու նամակագիրներուն կը վերաբերի . որոնք ծակամուտ գիրք մը բռնած՝ ուրիշներու թեարկութեամբ կուղեն իրերուն կարգը հիմնովին կերպարանափոխ ընելով՝ իրենց հաճոյական գոյնովը նկարել . որպէս զի համան ժամանական աղատաբանատուութեան հոգերէ որուն ենթակայեղածեն այսօր իրենց անկարգ և ասօրինաւոր վարմունքովը . և հետեւաբար

անուանարկ ըլլայ այնպիսի ընկերութիւն մը որ իւր նոպատակին բարոյական անժիստելի կարերութեամբ ու յարատե ընթացքովը Ազգայնոց քաջալերութեան և համակրական զգացմանց վրայ բաւական մեծ իրաւունք մը կ'ստանայ :

Այս Հայ Ուօտէնները Տաճատեան\* անուն կիսամեռ ընկերութեան տնօրէն ժողովը կը կազմէն . որուն դժբաղդաբար նախագահ կը բազմի մեր ազգի արժանապատիւ վարդապետներէն մէկը . մենք եթէ այս վարդապետին ազգասիրական եռանդուն ոգւոյն 'ի վաղուց հետէ վերահասու եղած ըլլայինք , անտարակոյս իրաւունք ալ չպիտի ունենայինք երբէք իւր անսկնկալ փոփոխութեան և միւ այնգամայն այսպիսի խումբի մը պարագլուխ գտնուելուն համար զինքը մեղադրելու : Բայց շատերը զմեզ կապահովնեն թէ յիշեալ վարդապետը անոնց համակարծիք չէ . մինչեւ ցարդ եղած իրողութիւններուն հաւանութիւն չունի և թէ կը խորշի այնպիսի ապօրէն ընթացքներէ . որոնք աստիճանաւոր անձի մը նկատմամբ կարծուածին չափ թեթև հետեւանքներ չեն կրնար ունենալ և արդէն մեծամեծ կասկածներու տեղի տուած են . թէ պէտ փորձերն յապաղեցին հետզետէ գալու և այդ անձանց ըսածին բոլորովին հակառակն հաստատելու . սակայն և այնպէս սիրելիէ մեզ հաւատալ թէ յիշեալ վարդապետը միայն իրաց արտաքին զգալի երևոյթէն և անոր ազդեցութենէն խափուած՝ յափշտակուերէ է միւսներուն կարծեաց բուռն հոսանքէն որ զինքը դէպ ի մեծ սիսալմանքի մը գիրին առաջնորդեր են . որուն ցաւալի արդիւնքն եղաւ Մասկս Լրագրոյն 5734 թուով հրատարակուած նամակն : Այսպէս նամակաղին վարդապետն խոհական կշռութեամբ գործելու առաջին և ամենակարևոր դասն կառնու որ իւր նուիրական պաշտօնին վերաբերեալնախնական թէ ութիւններէն մէկն կը համարուի :

Հաւաստի եմք որ ըսածներնիս երբէք մէկու մը դաւն և անհաճոյ չիպիտի թուին ,

\* Այս ընկերութեան վրայ քանի մը կարեւ դիտութիւններ ընելու միտք ունիմի բայց ունիմի բայց մասնաւոր յօդուածի մը կը թուրուք : Ծնոթ . Կամակ :

վասն զի թշնամական ոգւով չեն զուրցուած , մանաւանդ անկողմնապահ հրապարակախօսի մը զբածներն պէտք է ազատ ըլլան անձնական որ և է նկատմանքէ որոնք շատ անգամ մեծապէս կը ներգործեն . և անոր դատողութեան կշիռն դուզնաքեայ օգտի մը ակնկալութեամբ ակներև ճշմարտութիւն մը ծածկելու միտում չունենան : Ահա մենք ալ այս սկզբունքով զայն հրապարակելու մասն վայրկեան մ'անգամ չէմք դեղեկիր . արդէն իսկ համազուած՝ որ անոր տարակայութիւնը անթիւ չարիքներու ու անախսորժ անկարգութեանց մշտաբուղլս աղքիւր մը կը դառնայ և ապագայ սելմնդոց վատութեան եակերէլլի օրինակ մը կ'ընծայէ .

( Եարունակէլէ : )

ԲԱՐԹՈՂ Կ . ԹԵԼԵԱՆ :

### ՊԱՆԴՈՒԽԾ ՅՈՏԱՐՈՒԹԵԱՆ

Ընդ աստեղօք օտար ավանց ,

Տարագրելցո չիք բերկուանք .

Լքեալ չոգւոյս յոյս Հայրեննեաց ,

Դու ինձ միայն ըսիովանք :

Օտար աստղեր լցոս չունին .

Օտար երկիր ինձ մթին :

Օտար բոյսեր գառն ու անմահ ,

Չուրեն պղտոր ու լեզի .

Դաշտն , անսալատն հովիտք ւ արտեր ,

Ու պարտէզներն անբերդի :

Օտար ծառեր շուք չունին .

Օտար ծաղկունք հոտ չունին :

Օտար վայելք բերեն ճանձրոյթ ,

Եւ պատիւներն անսարգանք .

Ոսկի՝ արծաթ՝ սէր եւ գութ ,

Հայրենադրութ են պատրանք :

Օտար ոսկիք շղթայ են .

Օտար պալատք ինձ բանս են .

Օտար երկիր երջոնկարեր ,

Ծանդ այդ սպազման ինձ համար .

Ցուրտ ձըմեռ են իւր գարուններ ,

Չունի երրէք ինձ ամառ :

Օսար սրտեր անդութ են,  
Օտար երկինք ամսօտ են:  
Օտար թէ եւ շնչեմ ես օդ,  
Յառօք սահման թէ օրեր,  
Քեզ Հայուննիք սրտիս կարօտ,  
Միրոս իսկ համայն քեզ նըռեր:  
Օտարութիւն դու վերք ես,  
Դու Հայրենիք դու վորդ ես:

Հետեւեալ փոքրիկ ուսումանոցի զոր Ենի-  
գափուի գորոցի յառաջադէմ աշակերտներէն մէ-  
կուն գրածն Օբաղրոյն մէջ Հրատարակել պատ-  
շաճ տեսանք պարէս զի ասանկով քաջալերուն,  
եւ առելի գեղեցիկ գրաւածներ յօդինն:

### Ա. Շ Խ Ա. Տ Ա. Ա Խ Բ Ս Ի Թ Ի Ի Ե

Եկու եղայր առ օրինակ մը ջւռենէն  
Տե՛ս ինչպէս լուռ աշխատաէր ու անձայն,  
Ամասուան մէջ կը հայթայցիէ պիւր պարէն  
Չըլլաց ճարակ ասանկով սովուն մեղրան  
ՅԱԿՈԲ Ը. ՀԱՐՊԻԵՆԵԼԵՅԱ.

### Է Ռ Գ

Զօրեքշաբթի գիշել Յ Ա Պ Ե Լ Ա Ն  
Թատրոնը արտաջոյ կարդի ներկայացում մը  
սիմի տայ ՚ի նպաստ Պ. Տ. Տոմինեանի :

Դերասանական խումբը մէծաւ պատրաս-  
տութեամբ պիտի ներկայացնէ Ա. Պ Ե Լ Ա Ն  
Ամերիկացիք անոն ողբերգութիւնը ՚ի հինգ  
սուրբուածն :

Հուշակաւոր Գաղղիացի Վ. Պ Ե Լ Ա Ն Ե Ր Ի Ն  
մ գործերէն մէկն ըլլալով, նոյն իսկ Պ. Տ.  
Տոմինեանը յոտանաօրէ յարձակ փոխեալ  
սուրբ թարգմանութիւն ըրած է :

Ողբերգութեանց տպեալ օրինակները,  
ներկայացման իրիկունը պիտի ծախուին առա-  
սակատունը :

### Օ Ա Ր Ա Ր Յ Ո Ւ Ա Ր Ա Ր Յ Ո Ւ

#### Ս Ի Վ Ի Օ Բ Ե Լ Ի Ի Ք Օ

Բ Ա Ն Տ Բ Ի Մ

#### Թ Ա Ր Գ Մ Ս Ա Ն Ե Ա Յ

ՄԵԾԱՐԳՈՅ ԿԱՐԱՆԵՑ ԼԱՂԱՅ Ս. Ի Թ Ի Տ Ե Ա Յ

Ավլիս Բէլլիքո Խոալացւոյն ոյս ընտիր

գործը՝ որ զմայլելով կը կարդան լեզուագէտք  
անոր բնագիրը Ամասիս պատուական լրագ-  
րոյ Մեծարգոյ Խմբադիրը գեղեցիկ ու գողար  
հայերէն աշխարհականի թարգմանեց :

Աս գեղեցիկ գրքին մէջի վեհ իմաստնե-  
րըն ու բարյամիան սկզբանէցները շատ մեծ ո-  
գուտներ ունեն Հայ բանասիրաց եւ թէ ա-  
մէն աստիճանի մարդոց եւ պատմանեկաց կը ը-  
նայ շատ օգտակար ըլլալ : Կը ծախուի Մեր-  
ճանը գրավածառ Մարգարեան Յարութիւն  
Ազային խանութը եւ բոլոր Հայ գրավածա-  
ռաց քով : Գին 20 զըշ :

### ՄԵԾԱՐՅՈՒԹ

Կ Ա Մ  
ՀԵՅԵՍՈՒՆԻ ԲԵՐԵՐԵՐ  
ՈՂՔԵՐԳՈՒԽՈՒԽԻՒՆ

Ի Չ Ո Ր Ս Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Ծ Ս

ՑՊԵԱԼ

### ՅԵՐՈՒԽԱՂԻՄ

Ա. յս ընտիր և օրտաշարժ ողբերգութեան  
Հեղինակն է Ա. Պ Ե Լ Ա Ն Պ. Մարգիս Միքաղա Վ. ա-  
նանդեցի ուսումնական անձը :

Յիշեալ ողբերգութիւնը Տատեան Սար-  
գիս Եֆէնտիի յատուկ ինդրանօքն ու առա-  
տաձեռնութեամբ Բ. անդամ Երուսաղէմայ  
Ա. Յակոբեանց Սցցային Տպարանը տպուած  
է գեղեցիկ տպագրութեամբ :

Այս Տպարանին նկատմանը Երուսաղէմայ  
միաբանութեան մէկ երկու խօսք կուղէինք  
ընել, բայց յաջորդ թերթերնուս ձգել կը-  
տիպուինք :

ԽՄԲՍ. ԳՐՈՒԹԵԱՄԲ  
ՄԻՆԱՍ Մ. ՀԱՅԿ ԳԱՓՈՄՄԱՃԵԱՆ  
ԵԿ  
ՏՆՐԿՆՈՒԹԵԱՄԲ  
Պ. ԲՈՐԹՈՒԲՍՈՒԵԱՆԻ

Ա. Հ Ա Մ Ա Զ Գ Ա Յ Ի Խ Տ Ս Պ Ա Ն  
Կ. Պ Ո Լ Ի Ս Խ Մ Ս Մ - Ա Լ Ի Խ Ա Ն